

ԲԵՆԶԵՄԻՆ

յէ միզին ու մուրու միւլքիցէ վէ մա-
լիցեօսինն տէրէճէյի մաթըւպէյի ին-
թիզամ վէ մաղպու թիյէթէ իսաղի
իշթէ շու գախտէի միւսէլլէմէյէ քէ-
մաղը թէվէսսիւլլէ , եննի ծիւմլէ
թարաֆընտան իսալիսանէ վէ միւս
թագիմանէ ինթիմամ՝ վէ զայրէթէ
մէնսւթ օլուպը՝ թարաֆըմըզտան օլ-
պապաէ հէր աիւրիւ նէզարէթ վէ
հիմմէթ օլընաճաղը վէ պիր միւս
տէթատէն պէլու էսկրալը միւլթէ-
լիֆէտէն նաշի , մալճէ արըզ օլան
միւլքիւլթըն պիւմլիհի (Թաալու
գալիպէն աէֆի հագգընտա մաս-
րուֆ օլաճագ հիմմի մախուսէյի
շահանէմիլլէ հէր ապիրէ վէ իտարէ
ճանիպլիստէն հագգըլլէ վէ թէմմալի
իլէթիթիպտ օլընարաֆ չ վէ լիւթը-
մըզճա աէվէթիմիզին իառէ վէ թէզ-
էիսի իթիպարը մալիսինտէն , վէ
թէպաամըլըն բիֆահընտան Նպաշէ-
ֆիքը ու էմէլ օլմաուրը պիլիննիլէք ,
էմլըլ տէվէթին իսթիհսալ վէ սար-
ֆընտէ թէսարրու ֆաթը քէալիլէյի
վէ սիհուտէ թէլէֆ վէ աէրէֆ-
տէն վիքայէսինի մալճիպըճագ իս-
լահաթըն քէյաքէ՝ թարաֆըմըզէ արզ
օլընմասը , վէ Տէվէթը Վիլլէմի
զին ահէտաի էպպալը շէվքէթի
օլան ասաքիլի պէրրիյէ վէ պահրիլէ-
միզին տալի , հէր հալ վէ մահալտէ
մալհաֆաղայի նիզամ վէ ինթիզամ
վէ իսթիքմալը բիֆահընտէն արգ-
գաթ իսիլմէսի , վէ սալթանաթը
Անիլլէմիզին առթ վէ միւլթէֆիգի
օլան տիւլլը էճնէպիլլէ իլէ ճարի
օլան միւնառէպաթը միւլթալթըքե-
րանէօրինին անպէան թէէքիտինէ
սարֆը մէճհուտ , վէ մաւահէտաթ
միւնապիտէ ահքէամընա միւսթէ-
միրէն բիպէթ գըլընմասը , վէլասը
հոտարէյի աէվէթին հէր ծիհէթ վէ
հէր ֆէրինտէ վէ զայիֆի նէզայիֆի
իսթիգամէթ վէ իֆֆէթ վէ սատա-
գաթ վէ զայրէթի ծիւմլէնին քէն
ուսսինէ էսասը հարէթ վէ պա-
յիսի ֆէլտհ վէ սէլամէթ պիլմէսի ,
կրատէյի գաթիլլէմիզտէն տիր : Հո-
ւասընը տալիլ իլան վէ իլավէ է-
սէրիմ քի , թէպաամլին ասալիլ վէ
իֆառը հագգընտա օլան արզըյի
Հահանէմ , իսթիստագապուլ իթմէ-
յէճէկինտէն , էտէան (ալիլէր) վէ
պվամ (պիլլէթլէր) միւլթէլիֆէ-
տէն պուլըննանլէրի տալի , ծիւմլէ-
թէն թարաֆը Հիւմայուհուստէն
ստալթէթ վէ հիմմէթ վէ թէլմին

հիւանդ հաղթերի էմբինտե տիգգաթը միւթնապիլե կեօրեճէքը տիր : Վէ ճէնապը Հագգըն միւթքիմիլե իհասան պուլուրմուշ օլտուղու էսպապ աղի մէկ տէրվէթ վէ սամանըն թէվէսուրի թէտրիճիսի քի սոյէի մագտէրէթ վայէի սոլթանաթմըմըզտա ճիւմէնին ստատէթի հալինի մուճիպ օլաճագ թէրագգըլաթը սահիհէ տիր, անլէրին վէ Տէվէթի Ալլիյէ միլլին իսթիքըլի գաղլիէի միւհիմմէսինին ինտիմիդ տէ իզլի էֆթեար օլտուղուհու թէք րար խլէրիմ : հաղթէթի ֆէյաղը մութլագ, հասպիպի էքրէմի հիւրմէ թինէ : ճիւմէլիլի մուվաֆֆագ պուլուրմուշ ափին :

ԱՅՎՎ Օլլիհիճճէ ԿԿ

— Պու սաղը կիւն Նիմէնի, իսմ միլլէթի Բաթրիքէրի, վէ Նէհու տի միլլէթի խաթաթ պաշսը շէրա ֆէթլու էֆէնտիլը հաղթէթլէրի, զաթը հաղթէթի շահանէյի սաալէթ քէնոհիլէրիլէ միւթագաթ պիրլէ քէամեապ ու շէրէֆեապ պուլուրմուշ մուշարորը :

— Թուրինտա պիր թագըմ զաղէթաճըլար պիր եէրէ կէլէրէք, Վոնթ աը Վաթուրուհ շան ու շէօհ րէթինի արթըմագ, վէ էպէտի գըւ մագ իշին նէ թարիք վէ նէ լիսան թուլաճագըլար իւղէրինէ պիր մէշ վէրէթ իտիւպ, վէ հաթթա պիրտէ գոմիսիօն մէճլիսի թէշքիլ իթմիլէր տիր :

— Վոնարատա Պիլուր սէրայտէ պիր գաշ սյտան պէրիւ, Պոնտէն նամ պիր ճոնպաղըն իբլէր իւղէրինտէ քէք չօք հիւնէրլէր իճրա իլէտիկի մալիւմ տիր : պու տէֆա մէրգուճ քէնտի կէնճ գըղընը սաթի պէրու պէր ալըպ, էիւքսէք իբլէր իւղէրինտէ 12 պին 500 նէֆէր սէյրճի պուլուրմուշ հալտէ, թէհիքէլի օլուհըլար իճրա իլէտիկիտէն, հիշ տէլիլիսէ գըղընը աճըլարագ, էօյլէ թէհիքէլի օլուհըլարտան ֆէրաղաթ կէլլէսի հիւքիւմէթ թարաֆընտան նապիհաթ վէրիլիլ տիր :

— Ինկիլթէրրա վէ Վիլլիգայէ Դէղարէն Ֆրանտատա զաղէթա սէրէ պէսթիլէթի քէք աղ պուլուրմուշ օլտուղու, քէք չօք թէշէքքիլէր օլտուղագաթ օլուպ, հաթթա կէշէն լէրտէ : Իմրէրաթը հաղթէթլէրի թէրաֆընտան պաղը մէրթէպէ սէր պէսթիլէթէ միւստատէ օլտուղու իտի : պու կիւնլէրտէ, շու իտուտու միւհիմմ պիր մէսէլէ օլարագ, գու վոնին մէճլիսինտէ չօք տէֆա միւլ գաթէրաթը կէշիպ, վէ միւսիւ ի : Ֆալը նամ զաթ մէսէլէի մէղպուրէյի հատտէն զիյատէ թէտահհուպ իտուպ, վէ զաղէթա սէրէպէսթիլէ :

Թինտէն հուսուլէ կէլէճէք մէնֆու աթը քէսիրէ իւղէրինէ նիշէ տիգգաթէ շայան պահպարա կիրիշիպ վէ տէլլէր կէթիրտիկինտէն, քէյֆիլէթ գուրայա գալարագա, 5 գուրայա գարը 233 գուրա իլէ տալարը գու զանմըշ արը :

— Վիլլուր զաղէթաճըլարմտան պաղըլարը պիլլէրին իսթըր ու թէ սաթիլուրուհտան կէշմէղ սուրէթաթ մէսարիֆ վէ քէար իլլէտիքլէրինտէն, հէր թարաֆտան էնվայի հալաթիս էաղանլարա նիշէ աշըրը մէրթէպէ սյըրլար վէրտիքանէլիպաշա, տիւն, էանըն պիր քէօշէսինտէ պիր ճէնք վէ էուրա միւհիմմ պիր մէսէլէ աշըր արգաթ, անինտէ օրալարա իտտէ, թէն էաղըճըլար վէ միւլէլիլէր չք գարըպ, հալաթիլէր ալըրլար, նա սըլ քի պիր սէնէտէն պէրու Սի լիտա տաթի պուլուրուպ, հաթթա մուաիլէրէն Վոնթարա տաթի պիր գաշ Ինկիլիլ վէ Ֆրանտըզ զաղէթա ճըլարը թարաֆընտան տտէմլէր կէլ միլլէր իտի :

Շիմտի տիւնէանըն էն պիր յիւք վէ իլէրուսի մուլաթարալը մէսէլէլէրինտէն պիրիսի տաթի, Վիլլիգա մէսէլէսի, էանի 70-75 սէնէտէն պէրու պիր թագըմ մէմալիլի միւլ թէլիլէր պիրլէշէրէք, Վէմալիլի Սիւթթէ մէպի Վիլլիգա իսթիլէ պիր ճուլհուրիլթ թահթընտա իտարէ օլտուր կէլլէքտէ իբէն, պէնլէրինտէ տտէմի իթթիֆագ հաղը օլմալլին, իբլիլէ թագսիմ օլտուրուպ, պիր պիւրինէ առաթլէթէ պաշաաղըլարըն տան, լայըգըլա քէսպի վուգուֆի յէթ իւղէ, թալիլ նամ Ինկիլիլ ճէ էն միւլթէպէր վէ միւլթէսաթի զաղէթա թարաֆընտան Վիլլիգանըն ճէնուպ, էանի էսիր տիլ ու իթա սընըն գաղմամաթըն իտաաա իտէն, վէ իթթիֆագտան այրըլան թարաֆըն մագարը հիւքիւմէթի օլուպ, վէ 200 պին նէքէնէսի պուլուրմուշ Վոնիօմիլի նամ մէմէքէթինէ իտու սէթէն պիր տտէմ կիլմիլ օլմալլին, մէղքիւր զաղէթապ, էսիրլէրի օլտուր, տէլիլ թիւրքիյատաթի կիլի, իլա հայլան կիլի մէղաթէ չքարա րագ սաթաղըլարընը, վէ հաթթա պիր իղպանտու տաթէմին 975 իւլլէրէ սաթըլըպ, վէ պիր արէպ գարըլընըն իտէ 610 իւլլէրէն զիյատէ գըլմէթ պոլմաղըլմտան, պաշգա տէֆաթէ կէլիպ մէղաթ օլտուրագ իւղէ կէրու կիլթիկին, վէ պու պիլտրէկէանըն իսթլէրինին վէ պաշարընըն էիւրէքլէր տայանմագ տէրէճէլէրտէ քէրիշան օլուպ, հալ պու քի տնլէրին պիր պիրլէր կիլի ինտան օլտուգ :

լարը հալտէ, Ինկիլիլ իսանը իւղէ մէղաթտէ կէղտրտիքլէրինի թէէս սիւֆ իլէ նագլ ու պէյան իլլէտիքտէն պաշգա, պիր կիւն միլլէթ մէճլիլէրինտէ հաղթը պուլուրուղուհտա, էվլէլա մէյտանէ պիր քաթաթ կէլիպ, քէնտիլէրինէ տիւլմէն պուլուրանլարըն քէաֆֆէսինին գահր ու նապէտա օլմաղարըլա Վաշըն միւլ ճիլէսինին զահիլէ կէլլէսինէ տաա յիր պիր չօք պէտտուպէր, վէ քէնտուլէրին հիւնիլթլէրինտէ միւլէս սէր օլուպ, տիւլմէնլէրինէ զալիպ կէլլէլէրի իլին տուլէր իթթիկին, վէ պատէհու մէճլիսին քիւշաա ալտուրուղու, վէ սօքագալարա իտէ, քէնտուտէն մաաա սիւհաղըզ վէ թապանճաղը տտէմ պուլուրմաղըլըն տաթի թէաճիւպ իւղէ պէյան իլլէմիշ տիր :

Պիլ աթրիլքի, մէրգուճ փափա սըն օգուտուղու, միսթնարըլըն Հայարա տաղըթարըլըլա Վէտա րանտան օլմամաղըլար գիւրա, օլ Վէտա տարանտան օլ էօլտա քաթաղըլ էօլ րէնիլէմէլ :

— Փարիստէքի, Իրան տէվլէթի սէֆիլի Հասան Ալի իտան իլին հէր նէ գաաթա ֆաթաթ էաղըլմըշ տէյու զաղէթալէրտէ օգուլմագաթ իտի իսէ տէ, Վիլլիգա Վիլլի նամ զաղէթանըն էաղըլընա կէօրէ, միւլ մայիլէյ հաղթէթլէրի զաթէն Ֆարմաթնար ճէմիլլէթինէ տաթիլ պուլուրմաղըն, պու տէֆաթի թէվա թուր էաղան օլմալլուպ, անճագ ֆարմաթնա պիր բիւթպէ թահիլ իթմիլ օլմաղը իսթիմալինտէն նէշէթ իթմիլ պիր սէհլ օլմաղը տըր :

— Ալէշէնլէրտէ Վոնարատա տաթի Իսթանպուլ ուսուլինտէ հէմմալ ար էաթարըլըլաղըն պէյան իթմիլ իտիք, պու տէֆա էվլուպ զաղէթալարընտ օգուլտուղուհտա նէղա րէն, Վ իլննաաթէ սաթի Հայըն պիւրիսի, ալաթուրգա պիր հէմմալ, վէ զայէթ սիւպիւ վէ էինէ տալաթուր գա պիր լօգանթա վէ պիրտէ գահ վէ բիւշաթինէ, թէշէպիլիս իթմէքտէ իմիլ :

— Ալէշէն հաթթալար Պուստատ 3 նէֆէր իսթան պիր իրիսթիյան գըղընը էօլաթ թուլաթագ, քըղընա գաաթ իթթիքլէրի զաղէթալարտա օգուլմալ տուր, պու տէֆա տաթի Փարիստէ 4 նէֆէր տմէլէ, 18 էաշընտա պիր գըղըն տալա ֆէրեատ ու ֆիլանընա մէրհամէթ իթմէքսիլլին, պիր թարըլա կէթիլէրիւպ այնի իսպաաաթա ճէտարթ իթմիլ լէր, պատէհու էլէ կէլլիլիլլէր յիր :

1294-1316

ԿԵՑՑԷ ՍԱՀՄԱՆԱԳԻՐՈՒԹԻՒՆ

(80 Դի-Տեբեթի մարտի) :

Ո՛ր է տէչիւլ ետպընըզ օգուժագ, իլլա
էվէրտէ տօլապըար իշինէ գօնուլուպ,
էօնիւնէտէ 24 աստէտ մուժ ետգըր-
մըշ օլլա, եիինէ պուլթէրէսթէրին
հէյքէլէրինտէքի պուլթարտան զէյա-
տէ պիր թէէսիր ու քէրսուէ թ կէօս-
թէրէմէղ, եօգ էկէրչի խէյալի պիր
իօմ, վէ շէվգ ու սէվտա աթէշէրի
իլէ ֆիքր ու զէհնլէրտէ պէսլէնիլէ-
ճէք պիր իւմիտ խէ, զաթէն էօյլէ
պիր վագթտա եաշամագտէյիլքի,
գարը երքէք, վէ պիլիւք քիւջիւք
ճիւմլէմիզին տօթի, արաֆը էֆէտար
ու էզհան խտէճէք խէյալաթ ու իւ-
միալէրիմիզ էքօիք տէյիյ տիր :

Հագըգաթէն յաճմանագրու թիւն
հէր կիւն հէր սաաթ խէյալ օլու
նուպ, վէ սանէմ (բու թ) միսիլիւ
րիսպէթ օլունմալլալը, ֆէգաթ օլ
սանէմուէտէ իզհարը.քէրամէ թէ պիր
գուտրէթ կէօրիւլէյի տիր :

Սահմանադրութիւնստան պաշտ-
ճա նիյնէթ վէ պէքէնիլէճէք մէյլէ,
քիւնսէլէրիմիզին հիւսնիւ նիզառիւ
ճա տէվամի, բուհպանլարըմըզն
քէմալէթ ու բահաթը հալի, մէք.
թէպլէրիմիզին նիզամաթ ու գափա-
նինի, մէսալիհի միլլէթիմիզին հագ-
գանիլէթ վէ մէնֆաաթ իւզըն Կէէս.
վիլէսի, էհալիմիզին էրքէքճէ վէ նի-
սաճա թէնվիլի, վէ նիհայէթ Հայ
վէ Լըմէնի իսմէրինի հէր պիր ան-
նընտա թաշլանլարըն միլլէթճէ պիր
գանուէն, պիր նիվամ, պիր բէյ վէ
պիր նիյնէթ տայիրէսի մէքէզինէ
ճէլպիլէ, զայրէթ ու մուհապպէթի
միլլէ վէ վաթան թիւլէքիլէ պիրլէ-
շիպ, պիւլիքէր, զէնկիլիլէր վէ ալիմ
լէր թարաֆլարընտան. քիւլիքէր,
ֆագըրլար վէ ճահիլլէր հագգըրըն-
տա իզհաթը թէվաղը վէ խաշմուա.
մէլէ վէ հիւրմէթ, վէ քիւլիքէր,
ֆագըրլար վէ ճահիլլէր թարաֆլարըն-
տան իսէ, պիւլիքէր զէնկիլիլէր վէ
պիմլէր հագգըրընտա իպրաղը թա-
ղիմ ու բիպէթ, վէ ճիւմլէսի թա-
րաֆընտան տափի, միլլէթիմիզին ու
մուսթի բէյի իւզըն, էինէ միլլէթիմի-
զին ումուսթի խայր ու մէնֆաաթը
իշին, վաղ օլընտան միլլէթճէ գափա-
նին ու նիզամաթա էղճան ու տիւ
իճըպի իթաաթը քեռաթիլէտէն ի-
պարէթ տիր:

Պաղը միւլահաղատը էքօիք պու-
լունուդ, վէ պաղը ֆիքրլէրինի ֆէ-
նայա եօրան քիմնէլէր, Տայիմա Սահ-
մանադրու թիւնա չէշի հագարէթ
իլէ պաղաղլունն պաշգա, «Սահմա-

նադրու թիւնուն նէ թիճէ սինտէ է օյ.
լէ պիր սէրպէ սթիլէ թ վէ տիւ մէնտիւ
լիք կէ օրմէքտէ տիրլէր քի , մէ ազալ
լահ ազ վազը թտան պիւշիւք քիւշիւք
պէլլիսիդ օրուպ , միլլէ թիմիդ պիր
թազըմ չօճուք , վէ ծիւ հէլա վէ տին
ու մէզհէ պի խաֆիֆ ասէ մէլէր է լիւ-
րինտէ ցալորոնք , քիլիսէ միդ վէ
մէզհէ պիրմիդ լծէ հլիքէյէ , վէ միլլէ
թիմիդ խմէ բէնէի ֆէլաքէ լծէ տիւ-
շէճէք տիր տէ.
յէրէք , նիշէ սատէտիլ վէ պեօն քիմ
սէլէրի տախի գանալըմուգտէն կէրի
տուրմամագտէ խմէլէրտէ , զէ վալլը
նատան վէ միւ ֆոխտէրին սյու զիւ-
իւ մէլէրի , Սահմանագրու թիւնտան
հուսուլէ կէլլ ճէք պիպէ հա էլիքլէրէ
քեամիլէն մուղայիր մէր լծէ պէտէ
տիր , զլիտ անձագ Սահմանագրու
թիւն տայէ սինտէ միլլէ լծ քէնտույի
լմանլըպ , զաթէն հալընիդ քէնտի
ֆամիլէտընտան վէ բէք բէք մէմէ-
քէլլի վէ հախտա քէոյլիւ սիւնտէն
գայրլուան քիլիսէ , մէքլծէպ վէ ֆու-
գալա , տիւնեանլն տէ օրլծ քէօշէ սին-
տէ նրուլլունտն Հայրարտան գայրլ-
լըպ , հալընիդ պիր մէմէքէթտէ վէ
քէօյտէ , իմ ու շէօհրէթի սէօյլէ-
նիպ , իմ ու հիւնէրի , խոյրիտահլը-
ղը վէ նուֆուզ ու սէրվէ լծի մէտհ
ու սէնտ օրլունտն զաթլարլն , քեաֆ-
ֆէլի Հայ իսմիի աննընտա վէ Հայ-
կլն մուհապպէ լծիի գալըլիտէ
լաշըյանլարլն տիլլէրինտէ զիյալու զիյ-
վէր օլարտագ , քիլծապլար վէ զաղէ-
լծալար վտսէ լծալըլա նէշը ու իլան
օրլնտուպ , տիւնեալար տուրտուգ ձոմ
մուգոյիէ ու գալըմագլար տըր . ֆէ-
գաթ , շունու տախի պիլմէլիլիդ քի ,
էլլիք վէ ֆէնալըք տայիմա պիր տէ-
րէճէտէ գարշըլըզլը օլապիլտիլին-
տէն , մէտհ ու սէնայէ սէզա պու-
լունտն զաթլէր վէ հարէքէթլէր ,
ու մուլլէն միլլէ լծիմիլլին նատըլ մու-
լիւմիւ օլաճագ խտէ , ֆատը ու զէմիլ-
լայրգ օլան զաթլար վէ հարէքէթլէր
տախի տյնի հազգ իւղըն լծապիաւ
թիլլէ քիւլլի քէսանէ պէլան օլունտ
ճապլար տըր , տիմէք տիր քի , հէքքէս
աթվար ու հարոքէաթլը մէմուսէ հէլէ
արզուքէշ սյուլլունտապ , ախլագ ու
էվլնի մէզմուլլէտէն քիւլլի ծիհէթ-
լէ իճթինտապ իթմէլէ մէճպուր օլա-
ձագ տըր :

Մատամ քի ինտան խառնելի նոս
գըսէ իլէ մէկըւֆ պիր մախլուզ
տուր, մատամ քի ինտան թապիա
թընտա էօրիւնճէյէ գատար հըրս ու
թամա՝ վէ հատէտ միւլընհատուզու
տէրքէտար տըր, վէ մատամ քի, հէր
ճիւնհա վէ թապիրտաթ Կ նէ տիւն
ետտա թէքմիլէն կէօրիւ լէպիրիպ վէ
նէտէ ճէղամը թէրթիպ Ելունայիլ:

մէքտէ տիր , ետնի նիչէ ճիւնհալոր
կիլլիտէ վէ ճէզալոր ահրէթէ գալ-
մագտոտ տըր , պիր աաէմ նէ գաաալ
էլի տաէմաիր տէյու պէլլէմիլ օ-
լուր իոէ օլտուն , պիր էօլլիւ վէ պիր
հուտուտ օլմայարագ , վէ եալլենլ
քէնտի զամիրնէ պրագըլդ պէմնէ-
թի քէամիլէ օլունարագ , մէսալիհի
միլլէթին տիգկինի , պիր եա պիրգ աջ
քիչիլէրէ թէպլմ օլունմագ օլամագ
շիրա հէր քէտին Ֆիքրի իրէր վէ ագ-
լը շէհատէթ իտէր քի , պու կիւն
խի իքէն էարըն ֆէհա , պու կիւն
խայրիաա իքէն , եարըն պէտխաա ,
վէ նիհայէթ պու կիւն էհիլ մէրհա-
մէթ իքէն էարըն լալլմ օլան աաէմ
լէր տիւնեաաան հիչ պիր վազթ տա
հիչ պիր եէրտէ , վէ հիչ պիրմիլլէթ-
աէ էքսիք օլմամըլար տըր , տիմէք
տիր քի , պիր միլլէթին սէտաէթի
հալլինի նիզամըլ վէ գանունսուգ ,
դաւթ կէլա տաէմլէրէ հալլալէ իթ-
մէք պիր շաշգրնլըգ տըր :

Վազը չէ՛ծէ՛ս պէ՛ֆա։

— Փարիզ նամ զապէթատէ, Իզ
միրտէ մուգիմ Լըւա Դաւիթ պէյ
հագգընտա սիթէմամիզ պիր իմզա,
սըզ մէթուպ նէշը օլունմուշ, վէ
68 նիւմէրօ Միւնսաիմիզ վասէթաւ
որլա, միւնսիլէյ թարաֆընտանձէ
վապ վէրիմիշ իտի. ֆէգաթ սօնրաւ
նան ալիի մաստէյէ տայիր Փարիզ
նէ իքինձի պիր մէթուպ տահա
կէ օրիւլաիւկիւնտէն, շու աթիտէքի
մէթուպուն նէշը օլունմասը թաւ
րնաֆըմիզտան լէձա օլունմուշ տուր
« Իմզասըզ մէթուպուն սահիպի,
Միւնսաիլէյ 68 նիւմէրօնտա էաւ
ըլան ձէվապտէ իքի մէսէլէ վարտըր
տէր, Էսնի պիրինձիսի, կիւյա 16
իմզալը թէլէքքիւնտալէյէ հագգ
վէրմէքտէ իմիշ իսէք տէ, անլն ձէ
վապը ժաղվա բաձի տիր տէյէրէք,
քէնտի հիւտնիւ լիզասըլա մէձհոււ
պրրադմիշ իմիշ։

7) Պիլզնի մի քեանիսց աստժող
 մուշ, պու պուտան և տերմադան ար-
 տուղուն պէշան իյէ տիկիմիլ իշին մա-
 ղուր պուշուրմաղ տըր, զիրա մաստա-
 քի իւք տէֆա իճրա օլունան քուէ-
 տրիւմիւնուհ համիսի Ս. Աւաջնորդ
 հաղըն թէլէրի տըլնըլ քէնտուսի թա-
 նըլմիշտըր, թապիաթիյէ մէտուլնէթ
 տախի քէնտու իւզէրինտէ գալաճագ-
 տըր, վէ իշթէ Ել տէպէպէ մէպնի
 տիրքի, յաղովա միւրաճաաթ իթ-
 մէյուպ, թէլէքքիսամէմաէ պէյան
 օլունաուղու իւզըն, տօղրուտան
 տօղրույա պիզըաթ միւրմիլէյհ հաղ-
 րէթէրինէ միւրաճաաթ իթմիշիմ
 միւր:

„ Բնօրի կերէք Թաճարէնն զէ կէ-
րէք չիֆանէն մատուածքի խճրա սյուռ։

նախ քուէտարիւթիւն իշին Սահմանադրութիւնուն ահաբեկութիւն մաւ զայն տիր տէրէք տէրութիւնը թարափրնտան զուհուրէ Վեյն թէ չէք բիւրէ գարշալէ Ե. Ա. Առաջնորդ թարափրնտան պու կիւնէ աէկին ապու պիր ճէվապ զուհուր իթմէմիշ տիր. տէմէք տիր քի մէգբիւր բրօ թէ թմանմէնիք վէ իպրազ օլունան տէրիւրին պիհուտէ օլմադրատան պաշգու, մէգբիւր քուէտարիւթիւն ալէնիւն թէ չէք բի իթմէմէ հագը պուլունտուղում տախի աշխբար տիր:

Իմգաւրը միւքեաթիպէ սիւալ ի րոքիւ քի, էկէրէ Ե. Ա. Առաջնորդա թագաւոր օլունան թէ չէք բիւնմէնին քէնտի սէյլէնիւնէ նազարէն. հագը քէնտի հագը պուլունտուղում նա վագֆ օլմագ իսթէմէյուպ, վէ քիճիւնի տէ անձագ ժողովտան պէք լէմէք տէ իսէ, պէնիմ քրատա հագը պուլունտուղում նէ նիւթ թէ մէպի ք վէ գանգի սէլաշիւթ իլէ էյլէ հագա ղէթ ապրէթ իլէ «Արգու» նէ Աճիւնէ ապու ինթիւտապ վէ նէ տէ ապիլէ օլունմաւ ըալ ք տէրէք, պաշգու պիր նիւթ իպրազի իլէ ֆաւ ու զէմ իլէմիշ տիր:

Վէ իքինճի մէսէլէ էկին տիրտէ, քէնտի բողբուճուն իշին տէ «միւճատէլէնին իլք սէպէպի քէնտիմ օլմադուպ, իլքա պաշգաւր օլունտուն ք սէյլէմիշ, վէ շու խու սուսուն թատիքի իշին, քէնտույի Առաջնորդարանա տալէթ իլէմիշ տիր. հալպու քի միւքեաթիպ տու թումուզ պիլէնիլ նէ սէպէպէ մէպ նի իսէ, մէգբիւր տալէթիմիլ գա պուլ իթմէմէք տէն պաշգա, քէնտի թարափրնտան պաշգա պիր թարիք տիւշիւնէք, թէպրիլէնի զիմիլէ էյլէմէք իլէն, կիտիպ Ե. Ա. Առաջնորդտան վէ հագը պուլունան մէճ իս ազալարնտան պիր մազաթա ալարագ իպրազ իթմէմիլ թէքիֆ իլէմիշ իսէ, շու պապտէ տախի զիյատէսի իլէ Եանրմագտէ պուլուն տուղու շիւպհէտէն միւսթապնի տիր, զիրա էյլէ պիր մազաթաթանն թահ սիւ ու իպրազ պանա սիւշմէյուպ, իլքա մատամ քի պէնիմ իլէ պէրապէր Առաջնորդարանա կիլմէք իսթմէմէմէք տիր, մատամ քի կիւյա նիզա չգարան պէն իմիշիմ կիպի իֆիթիւրա էյլէմիշ տիր, վէ մատամ քի պէն թէ չէք բի իլէմէք տէյիմ, քէնտի սէյլէ տիրէրինին իֆիթիւրա օլմադընը իտպաթ իլէմէք իշին, էյլէ պիր մազ պաթա թահալինէ պիլգաթ քէն տուսինին միւրաճաթ իլէմէսի ըա զըմ կէլէճէկի աշխբարտիր:

Վէ պուլունտուղում պաշգա քէն

տիր սէյլէտիրէրի իւզէրինտէ քէն տուսի տախի շիւպհէկ պուլունտուղում, սէկիյաթա պուլունտուն օլմադ իլէմիւթին իգրաթ իլէմէք տէ օլունտու հալտէ, «պիլմէ տիյին պիր թատտէ հագընտա էյրի պիւյրիւ վագաթիլէթ վէքիպ վէ փարիլ նամ զաղէթատէ տալիլ նէյր էթաթիլէկէ նամը ճէսաթիլ իլէմէք տէյիլ տէյու սիւալ օլունմա ղէ սէլաշիւթ հասը օլմալ մը

«Ալէպէթ միւքեաթիպ տու թումուզ էկին հագընտիլէթ իս քէնթ օլմադարագ գէյլէտիրէրի իւզէրինտէ իլհարը թէննիւտ իլէ տիրի թագաթիւր, աթըր քէյֆիլէթի օգույ յանարն տիրգաթ ու միւ թալտաթնա հէվալէ պիլլէ, պիր տու իսի ճէվապ վէրմէմէկէ գարաթիլ պուլունտուղում պէյիլ իտէրիմ:

«Առաջնորդ սէֆալէթի կիւն պէկիւն աթթմագտէ օլունտու իլէ տիրիլէք տէ օլունտու իլէն տէ ֆաթի Եանրմագ միլէլիւ, ճիւմ լէնին ճիւլ իւ քիւլիւ մէհհամէթ միւսարտաթ իթմէմին քէնտիւրիլ:

«Վալէմի էլիմիլէ ալարըմը կիւնտէն շիմիլէ քգատար, գըլար մէթմէպիւնին էլէմիլէթիլէ, վէ միլ էթիմիլէք տէ Եանրմագ վէ առապ ու թէրպիլէ իլէմէտիրէք, էմէլ օլունան քէվիլ վէ մէնֆաթթին կէ օլունմէմէսին տայիր քէք չօք տէ ֆա նիտա իլէտիր. վէ կէրէ շու իսուսուտա էհալի իւզէրինտէ չօք ֆարգ վէ չօք աղը կէ օլունմէք տէ իսէ տէ. տահա չօք զիյատէ զայրէ թէ միւ հթամ պուլունտուղում տախի մէյաթնտէ տիր:

Կէրէ, օլմադըն տարըլը շու նիլէթի խայրիլէք քէք պիւյիւր պիր իննի օլունմէք տէ տիր, ֆէգաթ, մատամ քի ճէհալէթ հէր սէֆալէթին սէպէպի էվէլի օլունմէլիւր, վէ պուլունտան սօնրա տախի էյլէ օլունմագ տիր. իլի միւլահաղա օլուն տուղու թագաթիւր, միլլէթիմիլ, քէլինտէն, Եանրմագտան, իլլէթիլէ տէն, նաֆագաթնտան վէ նիհայէթ հէր նէվի մէսարիֆաթնտան միւմ քին մէթմէպէ քէսիլ, վէ Եանրմագ հէր նէվի ֆայիլի, զարարը վէ սք գընթը կէ օլունմէ ալարագ էսթիւնճ փարպ ալար, գըլար մէթմէպիլէ լայրգը վէճ իւզըն իգաթ իհթի մամ վէ տէվամ իթմէտիրէք, կիւն պէ կիւն քէրուշանիլէթ տիւշէճէ կինէ, իտպաթ իլէ սէյլէրիմ, ալար շիւքհէ Եօգ տուր:

«Վալունտան ալթը պգատար ագտէմ, Լիգեստան Զոլմաննէս Աղատէր Լ

պիսիպոտուն զայրէթիլէ, վէ Վաւա կիւմիւր քիլիսէսինին հիմմէթիլէ, Վալմա թագաթ տէնիլէն նամ մահէլտէ պիր գըլար մէթմէպիլէ շատ օլունտուղուն պիւրիլիւ իտիր:

«Վա քաղար կիւն Վարալիւմիւր քիլիսէսի տէրուինտէ, մէթմէպի մէգպուր շալիքտաննին մէրաթիլ իլլիթիւնը իճրաթընմուշ, վէ խայ լիճէ ղէվաթը միւթմէպիլէ հագը պուլունտուն տուր:

Լիւլ մէթիլ նէֆէր գըլ շալիք տանը իլլիթիւն օլունտարագ, վէ հէր քէն իսթմէթիլ կիպի սիւալտէ պուլունտարագ, մէրգումէլէրին քէրուհան, Վալմա, Նարեկ վէ էգպէր օլունտու հալտէ, քիսաթիլէտան վարդապէ տուլուն, վէ Եանր Եանրմագ էջր քէնիլ օլունտուրը անլալըմը տիր:

«Չօճու գըլարն էլ Եանրմագ էյլէ էվէլիլտէն Եանրմագ օլմադուպ, հէման օրատա հուլարտա Եանրմագ իլլիտան, ալթը պապ օլ գատար շէ թահալ իտէպիլիլ օլմադարը, հէր քէնին պայիլի թէ հայիլ քիլտէն պուլունտուն տուր:

«Երգումէլէր հէր նէ գատար էլ հիւնէրէրի տախի թահալ իթմիշ տէլէրտէ, հագը պուլունտան գատըն Եանր սիւալ օլունտուգաթ, օլ իսու սուստա մէտէ շայան պուլունտա տըլարը անլալըմը տիր:

Տօղուտու էյլէ պիր ֆուգարա մահէլտէ, 108 նէֆէր գըլ չօճուգ լարնին օգույուպ Եանրմագ էյլէն մէսի, իտպիլլէր իլէ պէճայիլ օլունտու պիր նիլմէթ խայրմա զընտան, կէրէք միւմայիլէ Որբու ղան Լպիսիպոտ հագընթիլէրինին տայ ու զայրէթիլտէն, կէրէք իգաթ ու իհթիմամ հիմմէթ իտէն ղէվաթը խայրիւհանտէն, վէ կէրէք ճանտան չալընան միւտէրիտանտէն ումումէն թէ չէք բիւր օլունտուր վաճիպէն զիմմէթ տէն տիր տինտէ ճայիլ տիր:

ՄԵՍԻՍԻՍԻՍԻՍԻՍ	ՍԱԼԸ			
	ՅՈՒՆԻՍ 20			
	ապրիլ	մայիս	հունիս	հուլիս
Օմանը լարար	148	150 20	..	..
Ինիլիլ	167	167	..	..
Փրանսը	151	129	..	..
Իմբիլի	155 20	151	..	..
Գարպ	25 20	25	..	..
Սօֆի	223	225	..	..
Գըրմիլ	78	76	..	..
Սահմալի	120 20	122	..	..
Պէշմէ Եար. պիտէ	560	555	..	..
Խալիլէ թահիլ	64 20	65 20	..	..
Սէհիմ պանի	58	..	..	..
Գընաթիլէ Եսի	58 20	50	..	..
Սէհիմ Եէնի	..	..	..	..

ՄԻՒՆԵԼԼԻՅԵ ՂԱԶԵԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ
ՂԱԶԱՐԱՆ ԵՐԵՎԱՆ ԲԵՆԵՄԻՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ 17
Յ. ՄԻՒՆԵԼԼԻՅԵ ԹԱՊԱՆԻՍԵԱՆ